

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- Թորոսեան Հ. Յ. — Հ. Արսէն Արքրի 517
- Սերեանց Յ. Մեսրոպի. — Հայքի Շանտերնակոր (Թրգմ. անգլիերէնէ Քաջարեանց Հրաչ) . . . . . 524
- Կիւրեղեան Բրոֆ. Ղեւոն. — Վիրգիլեան ծառը . . . . . 531
- Փելչիկեան Հ. Եղիա. — Զուգայեցի Անտոն Դարի պատմական յիշատակարան մը. 536

ԳՐԱԿԱՆ

- Վազգէն - Կորիւն. — Գրականութիւնը մշակողներ և ընթերցողներ . . . . . 543
- Կուրբրիկի. — Յիշէ մի մտանար (Թրգմ. Հ. Թ. Թումանյան) . . . . . 546
- Գաշիբեան Յ. — Հ. Արսէն Վազիկեան 547
- Սօֆեան Վահրամ. — Մետուսա - Սփռփանք . . . . . 547
- Քաջարեանց Հրաչ. — Ուշագիւր որբին . 548
- Գոշյուճեան Յակոբ. — Անանային . 549
- Փելչիկեան Հ. Եղիա. — Ծննդեան գիշեր. 562

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

- Երեմեան Հ. Սիմոն. — Գրական շարժում. Բաղինտրանաթ Թակորի «Տուն և Աշխարհ». «Ֆալու». «Արձանական». Գափամանեան «Տարեցոյց» 1933. . . . . 550
- Քիւրտեան Յ. — «Պատմութիւն Երուսաղէմի» Տիգրան Հ. Թ. Սաւալանյանցի . 551

ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ

- Գեօրգ. — Գեօց Ֆոն Բերլիինգըն (Թրգ. Յակոբ-Գրիգոր) . . . . . 533

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳ

- Հ. Վ. Յ. — Ֆրանսահայ շքեղ հանդէս մը Ս. - Մուրատեան Վարժարանին մէջ (Սեւրփարիզ) . . . . . 559
- Խոնր. — Խորէն Արքեպոս. Մուրատեան Կաթողիկոս ամենայն հայոց . . . . . 563

PHILOLOGIE

- Thorossian P. J. - P. Arsène Soukri 517
- Setiantz J. Mesrovb. - Les arméniens à Chandernagor (trad. par. Katcharentz Hratch) . . . . . 524
- Gurékian Prof. Léon. - L'Arbre Virgilien . . . . . 506
- Paitchikian P. Elie. - Un mémorial historique (XVIIe siècle) d'Antoine de Djoulpha-Ispahan . . . . . 535

LITTERATURE

- Vasken - Goriun. - Ecrivains et lecteurs . . . . . 543
- Guerrini. - Souviens toi! (poésie trad. par Tomadjan P. T.) . . . . . 546
- Davidian J. - P. Arsène Ghazikian (poésie) . . . . . 547
- Sofian Vahram. - Medusa - Soulagement (poésie) . . . . . 547
- Katcharentz Hratch. - Attention à l'orphelin (poésie) . . . . . 548
- Couyoumdjian J. - Automnal. . . . . 549
- Paitchikian P. E. - Minuit de Noël 562

RECENSIONS


- Erémian P. S. - Mouvement littéraire . . . . . 550
- Kurdian H. - «Histoire de Jérusalem» de Tigran H. T. Savalaniantz . 551

THÉÂTRE

- Goethe. - Goetz de Berlichingen (trad. par Hagop-Krikor) . . . . . 533

ECHOS d'ARMÉNIE

- H. P. V. - Une fête solennelle franco-arménienne dans le Collège S.-Moorat (à Sèvres) . . . . . 559
- Réd. - L'Archevêque Khorène Mouradbeghian élu Catholico des arméniens à Etchmiadzine . . . . . 562



ՀԱՆԳԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԵՏԱԿԱՆ - ԲՈՐՈՅԱԿԱՆ

1843-1932

ԳԵԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 12

ՎԵՆԵՏԻԿ Ս. ՂԱԶԱՐ

ՀԱՏ. Ղ. ՌՅԶԱ-ՌՅԶԲ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Հ. ԱՐՍԷՆ ՍՈՒՔՐԻ

ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Շար. տես «Բազմավէպ» 1932, էջ 343)

Հ. Սուքրիի՝ հայ լեզուին և մատենագրութեան ունեցած խոր հմտութեան անվիճելի ապացոյցներ են, անոր ներհուն յօդուածները, որոնցմով կը ներկայացնէ՝ իր խոշոր գիծերուն մէջ՝ մեր հայ գրականութեան ընդհանուր պատկերը, Հինգերորդէն մինչև Երկոտասաներորդ հարրը: Սոյն յօդուածները սկսած է հրատարակել 1875ի «Բազմավէպ»ին մէջ, մինչ հազիւ աւարտած դարոցական շրջանը՝ իր գրական թռիչներուն նախկին փորձն էր որ կ'ընէր: Այդ յօդուածներուն առաջինն է, «Մեսրոպեան դար հայկական լեզուի»<sup>1</sup>, որուն մէջ յետ պանծացնելու Մաշթոց վ.ի գործունէութեան գերակշիռ արժէքը և արդիւնքը, իբր

հիմնադրի մեր ազգային գրականութեան, կը շօշափէ այն բոլոր մատենագրական խնդիրները, որոնք մինչև այսօր տակաւին վիճարանութեան նիւթ կը կազմեն բանասէրներուն մէջ, որոնց մասին համեստօրէն՝ բայց ոչ նուազ հեղինակօրէն՝ կը յայտնէ իր որոշ կարծիքները, որոնք 56 տարի վերջը կը պահեն դեռ իրենց այժմէութիւնը: Բնականաբար, Մաշթոցի անունը սերտիւ կապուած ըլլալով մեր հայ գրերու գիւտին հետ, քննութեան առարկայ կ'ընէ այն հարցը, թէ իրապէս Մաշթոցէն առաջ գոյութիւն չունէին հայ

1. «Բազմավէպ», 1875, էջ 7-16.

գրեցրը, — ինչ են ուրեմն Դուսիկ- լեան կոչուած նշանագրերը, — և եթէ գոյութիւն չունէին հայ տառերը, ինչպէս ուրեմն գրեցին Գ դարուն իրենց պատմութիւնները Ազաթանգեղոս, Բիւզանդ, եւն.։ — Սուրբի չի թուիր մերժել բացարձակապէս՝ թէ Մաշթոցէն առաջ գիր ունեցած չըլլանք, սակայն բաղաձայն տառեր միայն՝ առանց ձայնաւորներու՝ ինչպէս սեմական լեզուները, և տառերուն հնչումները տակաւին որոշակի չճշուած, թէ անոնք յունական ո՞ր տառերուն կը համապատասխանէին, և այս պատճառաւ ալ մէկը թողուած՝ իբր անգործածելի, որովհետեւ «չէին բաւական նշանագրերն՝ ողջ ածել զսիւղբայս եւ զկապս հայերէն լեզուին», ինչպէս կ'ըսէ Կորիւն։ Հետեւաբար, ըստ իրեն, Մաշթոցի գլխաւոր արդիւնքն եղաւ, նախ՝ ձայնաւոր գրերուն զիւտը, երկրորդ՝ Հոսփանոսի աջակցութեամբ՝ լրացնել և դասաւորել այդ տառերը ըստ կարգի եւ հնչման յոյն ալփաբետին, զոր թուի ակնարկել նաեւ Կորիւն իր հետեւեալ բացատրութեամբ, «զամենայն ընտրութիւնս նշանագրոյն՝ զերբայցնակ, զիարձեւ և զերկայնեւ, զառանձնեւ և զկրկնաւորն միանգամայն յօրինեալ և յանկուցեալ»։ Սուրբին՝ Կորեան այս խօսքերով՝ կ'ուզէ հասկնալ նաեւ մեր տառադարձութեան կանոնը։

Ասկէ վերջը կը դառնայ այն խնդրոյն, որ եթէ հայ տառերը գոյութիւն չունէին, և կամ թերի ու պակասաւոր՝ որով չէին կրնար ծառայել գրութեան, ինչ լեզուով ուրեմն գրեցին Բիւզանդ և Ազաթանգեղոս։ Ասոր կը պատասխանէ. Ա) կարելի չէ՞ որ այդ երկուքը հայ լեզուով և օտար (յոյն կամ ասորի) տառերով գրած ըլլան, որովհետեւ այդ երկու լեզուները չունին մեր հնչումներն արտայայտող տառեր, ինչպէս են ժ, ց, ձ, եւն.։ Բ) Իրեն կարծիքն է, որ Բիւզանդի անուամբ ձեռքբերիս հասած պատմութիւնը յունարէն գրուած ըլլայ, հաւանօրէն ականատես անձէ մը՝ Ս. Ներսիսի օրերուն, որ շատ մտերիմ

եղած ըլլայ մեր Պարթեւ հայրապետին և եկեղեցական դասին պատկանող, ինչպէս՝ օրինակ իմն՝ Փաւստոս եպիսկոպոս, «որ ի ժամանակս Ներսեսի եպիսկոպոսապետին՝ էր ի տան նորին իբրեւ թելակալ»<sup>1</sup>, որ այնքան մանրամասնօրէն և խանդավառութեամբ կը պատմէ անոր հրաշալի վարքը և գործերը, — և յետոյ Ե դարուն (Կորեան գրութեան վերջը) թարգմանուած ըլլայ Մաշթոց վ. ի երիցագոյն աշակերտներէն մէկէն, որ հաւաքելով բոլոր բերանացի աւանդութիւնները և ինչ որ լսած էր իր վարդապետէն, անոնցմով ճոխացուցած, և ինչ ինչ փոխառութիւններ ըրած Կորեան «Մաշթոցի վարք»էն, զուտ ազգային՝ հայրենասիրական և քիչ մ'ալ վիսպական շունչ և ոգի տուած է Փաւստոսի՝ զուտ վարդապետական ոճով գրուած պատմութեան, և այսպէս դուրս եկեր է Փաւստոս — Բիւզանդ պատմիչը։

Քիչ թէ շատ միեւնոյն կարծիքը կը յայտնէ Ազաթանգեղոսի գրքի մասին՝ այսինքն, նախնաբար Տրդատայ և Լուսաւորչի ժամանակ — համառօտիւ գրուած ըլլան յոյն լեզուով անոնց վարքը, գործերը, Հոսփանոսի նահատակութիւնը և ուրիշ ժամանակակից դէպքերը, և յետոյ Ե դարուն երէց թարգմանիչներէն մէկէն հայերէն դարձուած, զանազան յաւելուածներով ճոխացուած, և գլխաւորապէս Կորեան գրութեան փոխ առնուած ամբողջ էջերով և մէջը ազուցուած։ Եւ կ'եզրակացնէ խօսքը. «Չայն ալ չենք մերժեր, որ Ազաթանգեղոսի արդի յունարէնը՝ մեր հայերենէն թարգմանուած ըլլայ յետ ժամանակաց, բայց մեր ունեցած հայերէնն ալ նախկին յունարենէ մը թարգմանուած և ճոխացած է»։ Այս կերպով Սուրբի այն ժամանակէն արդէն վճռած կ'ըլլայ այն հարցը, թէ մեր նախկին երեք նշանաւոր գրիչներէն, — Ազաթանգեղոս, Բիւզանդ, Կորիւն, — որոնք այնքան սերտ աղերս եւ նմանութիւն ունին իրարու

1. Վարք Մաշթոցի, էջ 18. — 2. Սնդ, էջ 19. — 3. Փ. Բիւզանդ. Պատմ. Հայոց, էջ 264.



լեզուով, ոճով և իմաստներով, ո՞վ է ըսկըզրնական ինքնագիր պատմիչը, և ո՞վ է բանաքաղը։ Ուստի Սուրբի, նախ քան ուրիշ բանասէրներ, առաջնութեան եւ երկրորդեան իրաւունքը Կորեան կու տայ, ինչպէս յայտնի է, և միւս երկուքին՝ Ազաթանգեղոսի և Բիւզանդի՝ վերջնական իմրագրումը կը տանի կը դնէ Ե դարուն կիսէն վերջը։

Դաւիթ Անյաղթի մասին ալ գրեթէ նոյն կարծիքը կը յայտնէ, այսինքն թէ հեղինակը՝ ազգով հայ բայց գրեթէ յունացած՝ յոյն լեզուով գրած է իր իմաստասիրական գործերը, նոյնիսկ Աթէնքի մէջ, — որովհետեւ յոյն օրինակ մը կայ Դաւիթի (Անյաղթ) փիլիսոփայի գրութեանց, ճշդիւ համաձայն հայկականիս, — և յետոյ (Ե-Ը դարուն) հելլենարան գրչէ մը հայերէն թարգմանուած։

Սոյն յօդուածին մէջ միակ բացառութիւնը կը կազմէ Մ. Խորենացին, որուն ընդարձակ հմտութեան մասին անհուն հիացումով կ'արտայայտուի, — տակաւին ըջօրէն քննութեան առած չըլլալով անոր լեզուն, թէ արդեօք Ոսկեղարեան կնիքը կը կրէ՞ թէ ո՞չ, — և թէ՛ կարելի՞ է Ե դարու պատմագրի մ'ընծայել անոր գրքին պատմական ինչ ինչ կասկածելի կէտերը, որոնք յաջորդ դարերու մէջ պատահած դէպքեր կ'ակնարկեն, — և թէ՛ ինչպէս կրնար Խորենացին, Ե դարուն մէջ ապրելով, բառացի փոխառութիւններ ընել Սուրբի Եկեղեցական պատմութեան հայերէն թարգմանութեան, որ կատարուած է Ե դարուն Փիլոն Տիրակացոյն ձեռքով։ Սոյն կէտերն են ահա, որ տարիներ վերջը առիթ տուին բանասէրներուն խախտելու անոր դիրքը, և Ե դարէն տարին զինքը մինչեւ Ե-Ը դարերը։ Սուրբի տակաւին ո՞ր և է կասկած չի յայտնեց սոյն յօդուածին մէջ անոր ինքնութեան, ժամանակին և պատմութեան հարազատութեան մասին. սակայն, քանի մը տարի վերջը, աւելի խոր և ուսումնական քննութիւն մը շատ բան կորսնցնել տուաւ անոր իր հիացումէն Խորենացոյն հանդէպ, ինչպէս պիտի տեսնենք յետոյ։

Այդ շրջանին (1874 — 1875 տարիներուն), քանի մը հայ բանասէրներ — որոնց մէջ գլխաւորապէս Նորայր Բիւզանդացին — կարծիք մը յայտնած են, իբր թէ մեր նախնիք՝ այլեւայլ ժամանակներու մէջ և նոյնիսկ Ե դարուն՝ հայերէն թարգմանած ըլլան ամբողջապէս քանի մը յոյն նշանաւոր քերթողներու, պատմիչներու և իմաստասէրներու գործերը, որոնց ինչ ինչ հատուածներու կամ տողերու կը պատահինք յաճախ՝ ո՞չ միայն թարգմանութեանց մէջ՝ այլ նոյնիսկ մեր նախնիքներուն ինքնագիր հեղինակութեանց մէջ, — որոնք են Հոմերոս, Եսիոդոս, Դեմոսթեն, Հերոդոտոս, Թուկիդիդէս, Ափրիկանոս, Յովսեպոս, եւն.։ — Ինքը բոլորովին հակառակ կը զինուի այդ կարծիքին, և փաստերով կ'ապացուցանէ անոր անտեղութիւնը, և քանի մը տարի վերջը (1877 թուականին «Հոմերական բառգիրք և Հոմերական տողք» յօդուածով) կը հերքէ զայն հիմնովին, բնականաբար բացառութիւն ընելով քանի մը յոյն մատենագիրներուն, որոնց հայ թարգմանութիւնները հասած են ձեռքբերիս և հրատարակուած, ինչպէս են, Սուտն — Կալլիսթենէս, Արիստոտել, Պղատոն, Եւկլիդէս, եւն.։

Բայց աւելի հետաքրքրական է յօդուածիս այն մասը, ուր ընդարձակօրէն և հմտօրէն կը խօսի մեր Ոսկեղարեան թարգմանութեանց վրայ, — Ս. Գրքին վրայ առանձին յօդուած մ'ունի 1877 թ. «Բազմավէպ»ին մէջ «Թարգմանութիւն Եօթանասնից և հայկականն» վերնագրով, — և գլխաւորապէս Ոսկեբերանի և Եփրեմի Մեկնութեանց, Սերերիանոսի և Ս. Բարսղի «Վեցօրեայ» ճառերուն, և մանաւանդ Եսեբրիոսի Բրոնիկոնին, որոնց հրաշալի թարգմանութեանց հեղինակները զժրախտաբար անձանօթ մնացած են մեզի։ Եւ ոճը համեմատելով մեր մատենագիրներուն լեզուին և ոճին հետ, — եւս աւելի ուսումնասիրելով անոնց իմաստներուն և գաղափարներուն զործած ներշնչումը և ազդեցութիւնը մերիններուն վրայ, — կարելի է որոշ չափով մը գուշակել անոնց

Թարգմանիչները: Յետոյ, հակիրճ դիտու-  
ղութիւններ ընելով Թարգմանութեան ար-  
ուեստին և անոր կարեւոր պահանջներուն  
վրայ, կ'անցնի մեր հայ Թարգմանութեանց  
մէջ սպորտած բարձրագոյն վրիպակներուն,  
«զորոնք չէ՛ կարելի, կ'ըսէ, միշտ Թարգ-  
մանչին տգիտութեան կամ անուշադրու-  
թեան վերագրել, այլ յաճախ օրինակողնե-  
րուն անփութութեան կամ անհմտութեան,  
որոնք մերթ ըստ ըմաց կը փոփոխեն,  
կ'աւելցնեն կամ կը գեղչեն բառերը, մա-  
նաւանդ որ մեր Չեռագիրքն՝ ո՛չ իրբեւ  
զՅունաց և զլատինացոց, և ո՛չ իրբեւ  
զԱսորոց՝ հնագոյնք են ժամանակաւ, այլ  
ամենէն հինքն՝ Թ և Ժ դարերէն վեր չեն  
ելլեր: Գալով յատկապէս Ոսկերեբանին  
Մեկնութեանց, շատ աւելի ճոխ և գեղե-  
ցիկ կը գտնէ հայերէն Թարգմանութիւնը  
քան բնագիրը, «Ոսկերեբանի ժամանակ  
յունական լեզուն չունենալով այն պայ-  
ծառութիւնը՝ ինչ որ հեթանոսական ժա-  
մանակ ունէր, իսկ հայ Թարգմանիչը (ե  
դարուն) իրեն լեզուին ծայրագոյն գեղեց-  
կութեան ժամանակ կ'ապրէր, և մեր հայ  
Թարգմանիչը ստէպ կը սանձէ հեղինակին  
առատարանութիւնը, և ինքը կատարելա-  
պէս տիրացած է իր լեզուին»: Նոյնը  
կարելի չէ՛ ըսել Ս. Բարսղի «Վեցօրեայ»  
ճառերուն Թարգմանչին համար, որ թէպէտ  
յաջողք է հասնիլ ու նոյն իսկ գերազան-  
ցել քան բնագիրը՝ լեզուին ճոխութեամբ  
ու գեղեցկութեամբ, այլ յաճախ Թարգ-  
մանչէն պահանջուած ճշգրտութեան սահմա-  
նէն անդին անցնելով, մանաւանդ նկարա-  
գիրներուն մէջ, չափազանցօրէն կը շոյլէ՛  
կը յորդէ հայ լեզուին փարթամ պերճու-  
թիւնները, զրեթէ ճապարհութեան և ճո-  
ռոմբանութեան հասցնելու աստիճան՝  
կրկնութեամբ հոմանիշներու, որոնք սա-  
կայն հաճելի են միշտ: Ասոր գաղափար  
մը կրնայ տալ հետեւեալ համեմատու-  
թիւնը.

ՅՈՅՆԸ Կ'ԸՍԷ

«Չի որ այսօր անող է  
և զուարթ մարմնով, փափ-  
կասուն, գիրապարար, ի  
զօրութեան տիրոջն, կորու-  
ստու, և աճա վաղիւ, թըշ-  
ուառ և եղկելի, վճարի ի  
կենաց, ծիրեալ տիովք  
կամ նուազեալ հրանդու-  
թեամբ»:

ՀԱՅԸ ԿԸ ԹՍՐԳՄԱՆԷ

«Նայիսցուք այսուհե-  
տեւ և ընդ մարդ ի ժա-  
մանակ ողջութեամ, զի-  
ա՛րդ է անողջ մար-  
մնով, զուարթ երեսօք,  
զուռնամ զուռնով, հզօր  
զօրութեամբ, զուար-  
ճալից բերկրութեամբ,  
կայտառ ի մանկու-  
թեամ, շոյտ յերտա-  
սարդութեամ, զրգեալ  
զրգամօք, փափկա-  
սում փափկակեաց, բա-  
րեկեցիկ, զիրասնունդ,  
երամիկ, երջամիկ, չա-  
րայօժար և մեղսասէր՝  
եւ այսու ամենայնիւ  
միմչդեռ զուարճացեալ  
վայելէր, յամկարծակի  
վաղվաղակի հասամէ ի  
թշուառութիւն, վատէ  
ի զօրութեմէ, ամկամի  
ի կեմաց, ծնկի, ծիրի,  
հիւանդութեամբ ջերա-  
մի, յաղթի և թերեւս  
սակաւակեաց աւուրթ  
վճարի»:

1. Ս. Բարսղի. Վեց-  
օրեայ ճառք. էջ 85:

Գալով այն վրիպակներուն, որոնց մէջ  
կը գայթին նոյն իսկ ամենէն ճարտար և  
յաջող Թարգմանիչները, երկու պատճառ  
կը դնէ. «Ա) Խմաստ իմաստի հետ խառնել.  
Բ) Բառ մը սխալ կարդալ կամ յօղը բա-  
ռին հետ շփոթել, որոնց պատճառը յայտնի  
է, կ'ըսէ. վասն զի ձեռագրաց մէջ ո՛չ  
կէտադրութիւն կայ, և ո՛չ ալ շեշտ կամ  
հագագը (յունարենին վրայ խօսելով),  
որով կարենային որոշել յօղը, և ասկէ  
ծագած են այն շփոթութիւնք», որոնց  
օրինակներ ունինք Ս. Բարսղի «Վեցօրեայ»  
ճառերուն և ուրիշ Թարգմանութեանց մէջ:  
Հոս Սուրբի անցողակի գիտել կու-  
տայ, որ մեր նախնիք՝ յատկապէս Ոս-  
կերաբու գրիչները՝ կը խորշէին ընդհան-

րապէս յունական բարդ և ածանցեալ բա-  
ռերը Թարգմանելէ հայերէն նոյնօրինակ  
բարդ և ածանց բառերով, այլ քանի մը  
խօսքով կը բացատրէին՝ զրեթէ անոնց  
սահմանը տալով: Այսպէս, օրինակ իմն,  
γρωμετρία փոխանակ Երկրաչափութիւն  
Թարգմանելու՝ կ'ըսէին. «սահմանաց և  
բաժնից պայմանք», — ἀστρονομία, Աստե-  
ղաբաշխութիւն, կ'ըսէին, «Ճարտարութիւն  
որ զկայանս աստեղացն նշմարէ և զսահ-  
մանսն կատարէ», — ἀνατομία, Անդամա-  
տարիւն կամ Անդամաներձարիւն, կը Թարգ-  
մանեն, «հանգամանք զմարմինս հերձոյ»,  
— Βοτανική, բուսագիտութիւն կամ անկա-  
բանարիւն, կը դնեն, «Ճարտարութիւն  
արմատագէտ և փորձ իմաստնոց խոտա-  
քնին», — ἀλλογορία, Այլարանարիւն, կ'ը-  
սեն, «այլասացիկ յորջորջումն», — φιλο-  
σοφία, խնամասիրարիւն, կը Թարգմանեն,  
«զգաստական կրօնք կամ վարդապետու-  
թիւն», եւն.:

Ի վերջոյ համառօտ ակնարկ մը կ'ընէ  
Յակոբայ Մծրնացոյ ընծայուած «Զգօն»  
գրքին, տեսակ մը վարանումով, տակաւին  
չափով մը աւանդութեան հետեւող ըլլալով  
ինքը այդ մասին: Սակայն յիշելով ան-  
կէ տարիներ առաջ «Զգօն» գրքին ասորի  
բնագրին գիւտը, և վրայդ անգլիացոյն  
ձեռքով անոր հրատարակութիւնը Լոնտոնի  
մէջ 1869ին, և դիտելով միւս կողմանէ  
թէ ասորի նորագիւտ բնագրին մէջ չորս  
նոր ճառեր կան, որոնք կը պակսին հայ  
Թարգմանութեան մէջ, յիշեալ ասորի  
օրինակին խորագիրը մէջ կը բերէ, «Ճառք  
Տեառն Յակոբայ խնամտոյ պարսկի, որ  
է՛ Ափրատ կամ Փրատ», զոր համե-  
մատելով Փ. Բիւզանդի հետեւեալ վկայու-  
թեան հետ, «Զայնու ժամանակաւ խաղաց  
գնաց մեծ կայսրպալս Մծրնացոց... որում  
անուն Յակոբ, փոխանակ ազգուն պարսկի»,  
անոնց մէջ մէկէն աւելի համաձայնութեան  
կէտեր կը գտնէ: Սակայն տակաւին բա-  
ւական լուսարանուած չհամարելով այդ  
հարցը, անորոշ և երկբայական շեշտով  
մը կը վերջացնէ խօսքը. «Թո՛ղ բանասէրք  
քննեն այս տարակուսական խնդիրը»,

առանց անդրադառնալու որ Փ. Բիւզանդին  
խօսքերէն կարելի էր հետեւցնել, թէ նոյն  
իսկ իրեն ժամանակ՝ Յակոբ Մծրնայ հայ-  
րապետը կը շփոթուէր Յակոբ անուն պար-  
սկի կայսրպալս մը հետ, և թէ «Զգօն»  
ո՛չ եթէ զրքին անունն էր՝ այլ հեղինակին.  
և իրօք Բիւզանդին «որում անուն Յակոբ,  
փոխանակ ազգուն պարսկի» խօսքը ուղ-  
ղելով, որ անտարակոյս զբնագրի վրիպակ  
է, զուրս կու գայ հետեւեալ նախադասու-  
թիւնը. «որում անուն Յակոբ, փոխանա-  
կա(ւ) (այս է՝ այլապէս կոչուած) Զգուն  
(Զգօն = Խմաստուն) պարսկի». այսու  
խնդիրը պարզուած կ'ըլլար:



Երկրորդ յօդուածով մը, «Հելլենաբա-  
նութիւն և հելլենական Թարգմանիչք հայ-  
կական լեզուի»<sup>1</sup>, կու գայ Սուրբին ներ-  
կայացնելու հակիրճ պատկերի մը մէջ՝  
ե դարէն վերջը մեր լեզուին յաջորդաբար  
նուազումը իր գրական փայլէն: Մէկ կող-  
մէն՝ քաղաքական ու կրօնական դէպքեր  
ու խնդիրներ, միւս կողմէն՝ ներքին գփտու-  
թիւններ և հակառակութիւններ, այնքան  
զբաղեցուցին միտքերը և ջլատեցին, որ  
լեզուն ու գրականութիւնը աներեւակայելի  
անկում մ'ունեցան: Քաղաքական այն  
պղտոր կացութեան մէջ, երբ Հայաստան՝  
զրեթէ անտէր անտիրական՝ կուռախնձոր  
մը դարձած էր, նախ՝ Սասանեան և յետոյ  
Արաբական և Բիւզանդական պետութեանց  
միջեւ, Հայերը նախընտրեցին Բիւզան-  
դիոնին յարել՝ իբր քրիստոնէայ և զար-  
գացած ազգի մը, և այսպէս է՝ Ը դարուն՝  
երբ տակաւ զիջեր նուազեր էր կրօնական  
հարցերուն մոլորցրը՝ սկսաւ մերիններուն  
երթեկելը դէպ ի յոյն ոստանը, որ ո՛չ միայն  
քաղաքական կեդրոն մ'էր, այլ կը շա-  
րունակէր ըլլալ ուսմանց և գիտութեանց  
վառարան մը: Ասով արժարձեցաւ մերին-  
ներուն սրտին մէջ ձկտում մը դէպ ի յոյն  
լեզուն և ուսումները, որով ունեցանք է  
դարուն՝ Անանիա Շիրակացի մը՝ համա-  
բագէտ ու աստղաբաշխ, Ը դարուն՝ Յովհան  
Օձնեցի մը՝ աստուածաբան և իմաստասէր,

Ստեփանոս Սիւնեցի մը՝ քերթող և մեկ-  
նիչ, եւն., որոնք յոյն Ս. Հայրերուն  
ճառերը և եկեղեցական պատմիչները հա-  
յերէն թարգմանելով՝ ճոխացուցին մեր  
նոյն դարերուն աղբատիկ գրականութիւնը:  
Ասոնք՝ տիրացած հիմնովին իրենց բնիկ  
լեզուին՝ կրցան չափով մը գիմադրել հե-  
լենաբան հոսանքին և բարձր պահել հա-  
յերէնը. իսկ անոնց յաջորդները... Ասոր  
կը պատասխանէ Սուքրի. «Անոնք, կ'ըսէ  
վերոյիշեալ յօդուածին մէջ, փոխանակ  
յոյն լեզուէն հայերէնի փոխելու անոնց  
զրքերը, ինչպէս ըրին մեր Ոսկեդարու  
թարգմանիչները, ընդհակառակն մեր հայ  
լեզուն ի յոյնն կը շրջէին, ու յոյն զրքերու  
վրայէն հայերէն կը սովորէին»: Եւ այս-  
պէս սկսաւ մեր մէջ հելլենաբանութեան  
շրջանը, որուն մեծագոյն ազդակն եղաւ  
Դիոնիսիոսի թրակացոյ ֆերականութեան  
թարգմանութիւնը, որ այնպիսի կարեւո-  
րութիւն և արժէք ստացաւ մեր մէջ,  
սկսեալ Զ դարէն մինչեւ Յ դար, որ  
անոր լուծմանց և մեկնութեան համար  
յատուկ զրքեր շինուեցան, դասաւանդու-  
թիւններ հաստատուեցան վարժարաննե-  
րուն մէջ: Դիոնիսի է, որ մեր մէջ տակաւին  
գոյութիւն չունենալով հայ լեզուի քերա-  
կանութիւն, որով աւանդուէին մանուկնե-  
րուն լեզուական կանոնները, երբ առաջին  
անգամ տեսան թրակացոյն քերականու-  
թիւնը, շլացան, գրեթէ զինովցան, կար-  
ծելով որ անով պիտի բացուէին առջեւին  
լեզուին գանձերը՝ գաղտնիքները:

Յիշեալ քերականութեան մեկնիչներուն  
մէջ կը յիշատակուին յանուանէ Դաւիթ  
փիլիսոփայ, Մովսէս քերթող, Բարսեղ,  
Համամ վարդապետ Արեւելցի (Թ դարուն),  
և աւելի ուշ (Ժ - ԺԱ դարուն) Գրիգոր  
Մագիստրոս, և ամենէն վերջը Յովհաննէս  
Երզնկացին, «որ կը պարծի՝ իբրեւ կա-  
տարեալ կանոն մը տուած ըլլալ հայ  
լեզուին», կ'ըսէ Սուքրի, և կ'եզրակացնէ  
թէ «Դիոնիսիոսի թրակացոյ ֆերակա-  
նութեան թարգմանութիւնը՝ մեր լեզուին  
ազաւազութեան պատճառ եղաւ»:

Իրապէս տարօրինակ է՝ որ թրակաց-

ւոյն ֆերականութիւնը, որ տաղտկալի  
ըլլալու աստիճան՝ չոր ու ցամաք ոճով  
յոյն լեզուին կանոնները կ'աւանդէ, մա-  
նաւանդ երբ հագներգութեան երկար սուղ  
ամանակներու, չափերու վրայ կը խօսի,  
և ուր բայերու անհեղեղ լծորդութիւն մը  
կ'աւելցուի, որ միայն Գաւիթ Անյաղթի  
գրութեանց թարգմանութեան մէջ կ'երե-  
ւայ, մեր մատենագիրներուն վրայ այնքան  
մեծ ազդեցութիւն ունեցած է, որ չեն  
կրցած անկէ զերծ մնալ նոյն իսկ իրենց  
ինքնագիր հեղինակութեանց մէջ, և այն-  
քան խղճմտօրէն հետեւած են անոր, որ  
զգուանք կը պատճառեն ու ծաղրը կը շար-  
ժեն մարդու, ինչպէս է հետեւեալ տողը,  
զոր Մովսէս ֆերթող մէջ կը բերէ Արիս-  
տոտելի գրութեանց թարգմանութենէն.  
«Արդէն ներձայնոջն ներանձիցն արտիցն  
նշանակը, և զրիցեալքն ներձայնոջաց, և  
որպէս գիրքն ոչ ամենեցուն նոյնը, և ոչ  
ձայնքն»:

Սուքրին երկու տեսակ կը դնէ հելլե-  
նաբանութեան. Ա) քառերու կամ քառական,  
որ աւելի մութ, խրթին և գրեթէ անի-  
մանալի կ'ընէ իմաստը, ինչպէս են՝ Արիս-  
տոտելի, Պղատոնի, Փիլոնի, Արիսպագաց-  
ւոյն գործերուն թարգմանութիւնները. Բ)  
Ոճի կամ շարադրութեան, ինչպէս են՝  
Ստոյն կալլիսթենեայ «Պատմութիւն Աղբե-  
սանդրի», Ս. Աթանասի, Նազիանզացոյ  
և Բարսղի ինչ ինչ ճառերուն թարգմանու-  
թիւնները, որոնք մութ ու խրթին են,  
բայց ոչ խորթը, աւելի իմանալի ու մերթ  
վայելուչ: Բառակաւ հելլենաբանութեան  
մէջ ոչ միայն բառերը, բայերը ու մաս-  
նիկները նիւթապէս կը թարգմանուին,  
որոնք իրենց իսկական իմաստը և ուժը  
կը կորսնցնեն, այլ նոյն իսկ բառերուն  
շարքը անխախտ կը պահեն, զորոնք  
հասկնալու համար՝ հարկ կ'ըլլայ բնագրին  
դիմելու: Ո՛ր թողունք այն կարգ մը  
այլանդակ մասնիկները, արտ, ևեր, բաց,  
մակ, ևեր, շար, շաղ, փաղ, տար, պար,  
եւն., որոնք բառերուն առջեւ դրուելով,  
ոչ միայն ո՛ր և է իմաստ մը չեն տար կամ  
աւելցնելը, այլ ընդհակառակն «գծոխային

առնեն զբանս», ինչպէս կը խոստովանի  
նոյն ինքն Երզնկացին: Մինչ ոճի հելլե-  
նաբանութեան մէջ՝ շարադրութեան ձեւն  
է որ յունականին կը նմանցուի, պահելով  
բնիկ և զուտ հայկական բառերը, որով  
աւելի վայելուչ և ազնուական ձեւով կը  
ներկայանայ լեզուն: Սոյն հելլենաբանու-  
թիւնը ի սկզբան աստուածաբանական և  
վարդապետական գրուածներուն թարգմա-  
նութեանց մէջ սկսաւ գործածուիլ, բայց  
յետոյ նոյն իսկ ինքնագիր հեղինակու-  
թեանց մէջ մուտ գտաւ, ինչպէս կը տես-  
նենք Յովհան իմաստասիրի և Քոթենաւորի  
ճառերուն և Գր. Մագիստրոսի գրութեանց  
մէջ, և մինչեւ անգամ Շնորհալին՝ իր  
Հրեշտակաց կամ Երկնաւոր դասուց վրայ  
յօրինած ճառին մէջ, որ նմանութիւն կամ  
հետեւողութիւն մ'է Արիսպագացոյն նոյն  
նիւթին վրայ գրածին, իմաստներուն հետ՝  
ազգուեր է նաեւ անոր ոճէն ու լեզուէն:

Այդ հելլենաբանութենէն զերծ մնացած  
չէ՛ նաեւ Ստ. Սիւնեցին, իր հմտութեամբ  
և հանճարով մեր Ը դարուն մեծագոյն  
պարծանքներէն մին, որուն զրչին ու սրտին  
արդիւնքներ են այն գեղեցիկ, վսեմ և  
աննման Ասագ օրհնութիւնը կոչուած գո-  
հարները: Բարեբախտաբար իր ինքնագիր  
հեղինակութեանց և շարականներուն մէջ  
կատարեալ հայկաբան մ'է, և միայն իր  
թարգմանութեանց մէջ է՝ որ տարուեր է  
հելլենաբանութեան հոսանքէն, որոնց  
զլխաւորներն են՝ Արիսպագացոյն «Յա-  
ղագս երկնային Քահանայապետութեանց»,  
Նիւսացոյն «Յաղագս մարդոյ», Կիրզի  
Աղբըսանդրացոյ «Գիրք պարապմանց»:

Սոյն յօդուածիս մէջ կը յիշէ դարձեալ  
համառօտիւ, է - Ժ դարերուն մէջ ասլորդ,  
մեր զանազան երկրորդական մատենագիր-  
ները, որոնք ինքնագիր գործ մը թողու-  
ցած չեն մեզի՝ այլ թարգմանութեամբ  
պարապեր են: - Դաւիթ Տարօնցի, յատ-  
կապէս թարգման կոչուած, զոր ոմանք  
Բագրեւանդացի կը համարին՝ և Ասողիկ  
կը գովէ զինքը իբր «իմաստասէր և մեծ  
Փիլիսոփայ». սա Դամասկոսի մէջ Ս.  
Բարսղի ծննդեան ճառը թարգմաներ է: -

Խոսարովիկ քարգմանիչ, զոր Հ. Գ. Չարբ-  
հանաւեան վրիպակաւ Ե դարու հեղինակ  
կը համարի՞ և որուն կ'ընծայուի «Արտա-  
սանութիւն ի մենամարտութիւնն Դաւթի  
և Գողիթի». սա՛ Քաղկեդոնի ժողովին  
պատկանող խնդիրներու վրայ գրած է,  
և թուղթ մ'ունի ուղղուած Ասորուց Աթա-  
նաս պատրիարքին, որուն մէջ ցոյց կու  
տայ ինքզինքը հմուտ աստուածաբան մը -  
Փիլոն Տիրակացին, Սուրբաթի Եկեղեցական  
պատմութեան թարգմանիչը, որ իբր շա-  
րունակութիւն այդ գործին՝ յաւելուածոյ  
մաս մունի, «որուն մէջ կարգ մը շաղ-  
փաղիութիւններ կան, կ'ըսէ Սուքրի, և  
սխալ տեղեկութիւններ, հաւանօրէն յետոյ  
ներմուծուած յանդուգն օրինակողէ մը»: -  
Դաւիթ քահանայ (Ժ - Թ դարուն), որ  
հաւաքած է իր անձին համար ձառնտիր  
մը, զլխաւորապէս Ս. Աթանասի վարդա-  
պետական ճառերէն. ասոր կ'ընծայէ Հ.  
Գ. Չարբհանաւեան՝ Մեկնութիւն մ'Եսա-  
յայ և ներքող մը «Ի Յովսէփ պատանի»:  
Այս շրջանին կը յիշուին դարձեալ Յովհան  
Բիւզանդացի, Եղիշէ Կողբացի, Պողոս  
հետար, եւն., որոնք գովութեամբ կը  
յիշուին ժամանակակիցներէն, որոնցմէ  
դժբախտաբար բան մը հասած չէ ձեռքեր-  
նիս, որ կարենայ արդարացնել այդ տրուած  
գովութիւնները: Իններորդ դարու երկրորդ  
կիսուն (869 - 880) կը յիշուի նոյնպէս  
Յովհաննէս րժիշկ մը, որ փոխանակ բը-  
ժըշկական զիրք մը տալու մեզի՝ Ս. Դիո-  
նիսիոսի վարքը թարգմաներ է Երուսա-  
ղեմի մէջ: Կը համարի Սուքրի՝ որ մինչեւ  
Ժ դարուն վերջերը հայերէն թարգմանուած  
ըլլան բոլոր ծանօթ յոյն և ասորի Հարց  
գրուածները, ի բաց առեալ անոնցմէ՝ որոնց  
անունը արատաւորեալ էր կամ վարդա-  
պետութիւնին կասկածելի եղած, ինչպէս  
Որոզինէս, Թէոդորետոս, և այլք:

(Շարունակելի) Հ. Յ. ԹՈՐՈՍՅԱՆ

1. Հ. Գ. Չարբ. Պատմ. Հայ պարութեան. էջ 435.  
2. Անդ. էջ 278.  
3. Անդ. էջ 756.